

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

L'ART ARMÉNIEN

Պրոֆ. Սիրաբիկ Տէր Ներսէսեան իր կոթողական երկերուն վրայ հո-
սկապ նոր հատոր մը եւս կ'աւելցնէ իր «Հայկական Արուեստը» գիրքով, որ
լոյս ընծայուած է Փրանսերէն լեզուով:

Հատորը կը բաղկանայ 272 մեծադիր էջերէ, բաժնուած վեց գլուխ-
ներու.

Ա.՝ Հին Հայաստան, էջ 11-20.

Բ.՝ Քրիստոնեայ Հայաստան, 21-80.

Գ.՝ Բագրատուննեաց և Արծրուննեաց Թագաւորութիւններ, 81-122.

Դ.՝ Կիլիկիան Թագաւորութիւն, 123-162.

Ե.՝ Աւատական Մեծ Ընտանիքներ, 163-226.

Զ.՝ Ետքի Ծրչան, 227-244:

Ազա դրուած է Հակիբճ վերջաբան մը իրրեւ Եղբակացութիւն, 245-
246: Մնացեալ էջերը կը պարունակին Մանօթութիւններ (249-254), Մատենա-
դրութիւն (255-259), Նկարներու Յանկ (260-265), և Յանկ Յատուկ Անուն-
ներու (266-270) :

Ճոխ է զրքին նկարագարդումը. կան ճարտարապետութեան եւ քան-
դակագործութեան վերաբերեալ հարիւր նկարներ, որոնց կէսը զունաւոր. եւ
չուրջ 70 գունաւոր մանրանկարներ, առնուած թ-ժի զարերու ձեռագիրներէն: Հայաստանի քարտէսին տրուած է երկու էջ (8-9), իսկ Կիլիկիոյ քարտէսին
մէկ էջ (124): Երկու էջ ալ յատկացուած է տասնեւերեք եկեղեցիներու յատա-
կագիծերուն (34-35) :

Վերոյիշեալ վեց բաժանումներու տակ յաջող կերպով ներկայացուած
են Հայկական արուեստներու գլխաւոր ճիւղերը, Ճարտարապետութիւն, Քան-
դակագործութիւն, Նկարչութիւն, և Մանրանկարչութիւն: Տեղ տրուած է
նաեւ ոսկերչութեան եւ տասեղնակագործութեան:

Մանրանկարչութեան վերաբերող էջերուն մէջ նմոյշներ տրուած են
չուրջ քսան նշանաւոր արուեստագէտներէ, զորս աւելորդ չենք նկատեր յիշել
այստեղ, ժամանակագրական կարգով:

Այդ անուանի մանրանկարիչներն են:

Թէոդորոս (նկարք, թիւ 90, 91)

Առեփանոս (թիւ 1205, նկ. 163)

Մարգարէ (1211, նկ. 164, 165)

Գրիգոր (1232, նկ. 167)

Թորոս Ռօսլին (1256 - 1268)

Յովանափ (1273, նկ. 101, 103)

- Մոմիկ (1283 – 1339)
 Թորոս Տարօնեցի (1307 – 1346)
 Սարգիս Քչն. Պիծակ (1307 – 1354)
 Թորոս Սարկաւադ (1311, նկ. 168)
 Լևոն Քչն. Լազրցի (1316, նկ. 117)
 Աւագ Դպիր (1329 – 1358)
 Միհնաց Կրօնաւոր (1432 – 1483)
 Ետիառուր (1455, նկ. 175)
 Գրիգորիս Կթղ. Աղթամարցի (1536, նկ. 177)
 Յակով Զուղայեցի (1587, նկ. 181, 182)
 Հոյքապետ Դպիր (1645, նկ. 178, 179)

Քանդակործութեան բաժնին մէջ կ'ուզենք անդրադառնալ Խարապահների հնամենի կոթողին (նկ. 39), որուն վրայ սպատկերուած երկու անձերէն այն որ labarum-ը կը կրէ կարելի է համարիլ կոստանդիիանոս թագաւորը, եւ անոր մօտ կեցող «չանագլուխ» (cynocephale)ը՝ Տրդատ թագաւորը:

Նոյնպէս անդրագառնալով Բագրատուննեաց առաջին թագաւոր Աշո-
տին, Հարկ է ըսել թէ սա Մմբասա Խոստովանողի որդի Աշոտն իսկ է, որ արդէն
իշխանաց իշխան էր : Այդպէս ալ զբուած է յարգելի հեղինակին կողմէ իր
The Armenians աշխատանքին մէջ (չ 34) :

Արուեստի պատմութեամբ զքաղող զիտուններուն համար յատկապէս , եւ արուեստասէր ընթերցողներուն համար առհասարակ , շատ հաճելի եւ օդ- տակար զիրք մըն է այս , որ պատուաւոր տեղ մը պիտի գրաւէ շատ մը արուես- տասէ ըներու գրադարաններուն մէջ :

Մեծապէս շնորհաւորելի է Ազն. Օր. Սիրաբի Տէր Ներսէսեան՝ Հայ մշակոյթի ուսումնասուրման և պանծացման նուիրուած իր այս չքեղ հրատարակութեան առթիւ :

Ն. ԱՐՔ. ԾՐՎԱԿԱՆ

+(33-35) Տաղածիս
համարակալ խորհրդական առևտությունները պահպանվելով՝
առաջ է առաջարկություն պահպան առևտությունները ՀՀ
Հանրապետության մասնակիությամբ: